

ՍՈՒԹԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՀԱՆԴԻՍ ՇԱԲԱԹԱԿԱՆ

Ա.Զ. Ա. Յ. Ա. Յ. Ա. Յ. Ա. Յ. Ա. Յ.

Թիւ 8

1888

Մեպտեմբեր 17

Ա.Զ. Գ. Ա. Յ. Ի. Ն.

Երէկ Ազգ . Երեսփ . Ժողովն ի նիստ գումարեցաւ ընդ նախագահութեամբ Պատրիարքական տեղապահ Գեր . Տ . Սիմէոն Ս . Արքեպիսկոպոսի Սէֆէրեան , թէ Երեսփոխանաց եւ թէ ժողովրդեան թիւը բազմահոծ էր :

Մինչ ընթեռնուլ սկսաւ Ատենասկեա էֆէնտին այն գիրն որով Գեր . Նար-պէյ Տ . Խորէն Ս . Արքեպիսկոպոս կը ծանուցանէր իւր հրաժարականն ի Պատրիարքական ընտրելիութենէ , ժխոր մը յանկարծ փրթաւ ընդ մէջ Երեսփոխանաց , ուստի եւ նախագահ Սրբազն պարտաւորեցաւ մեկնիլ , որում եւ հետեւեցան բոլոր Երեսփոխանք : Ահա այսպէս առկախեցաւ առ այժմ Պատրիարքական ընտրութեան վերջնական գործողութիւնը .

Այսպիսի ժամանակ մը , յորում Հայաստանեայց Եկեղեցւոյ եւ Ազգի շուրջ կը վլստան զօրաւոր թշնամիք եւ ամեն չարահնար մեքենայութիւնք ի գործ կը գրուին , եւ ազգովին միութեան պէտքն անհրաժեշտ է , այսպիսի ժամանակ մը տակաւին թողուլ որ անիշխանութիւնը շարունակուի , արդարեւ ծանր մեղք է , աստուածային պատուհասը կը ծանրանայ նոցա վրայ , որք պատճառ կը լինին այս տիսուր վիճակի շարունակութեան :

Խ Ա Զ Վ Ե Ր Ա Ց

Կարելի չէ մի առ մի թուել այն հոգեզմայլ տաղերն ու երգեր եւ գովասանական ճառերն , որք ընդ ժամանակս ժամանակս բովանդակ քրիստոնէական աշխարհի մէջ ի գիր եւ ի նուագ արձանացան յանուն կենսատու կաչին Քրիստոսի : Այլ թէ ի՞նչպէս հաստատուած է ԽԾ.ՁՎ.ԵՒ.Յի այս մեծ տօն : Ի սկզբան անդ քրիստոնէութեան՝ Աբգարու կինն Հեղինէ յերուսալէմ գալով զանազան բարեգործութիւններով կը փայլի , մանաւանդ այն սովոր ատեն զոր Ագարոս աշակերտ գուշակած էր , սա իւր գանձերը բանալով՝ կերակրեց աղքատիկ ժողովուրդը : Հրեայք ի նշան երախտագիտութեան այս Հայ գշւոյի գերեզմանին վրայ փառաւոր շիրիմ կանգնեցին , երբ մեռաւ յամի Տեառն գրեթէ 50 : Հեղինէի բարեգործութիւնք յիշատակուած են ժամանակակից պատմիչներէ ինչպէս եւ Յովսէպոսէ : Ճիշդ այս միջոցին կղոդեայ Կայսեր կինն Պատրոնիկէ հաւատալով ի Քրիստոս յերուսալէմ կը գայ , եւ Հրեայներէ ստուգելով թէ Քրիստոսի Խաչն անարդաբար ճգուած է յաղբիւս , կը հրամայէ մեծափառ հանդիսիւ կանգնել ի Գողգոթա : Յակիրոս առաքեալ Տեառնեղբայր կառնու Խաչը , ի վեր կամբառնայ եւ աշխարհիս չորս կողմերը կօրհնէ , եւ ապա խոնարհելով եւ երկրպագելով կը գոչէ . «Խաչի քո , Քրիստոս , Երկիրպագանեմք» : Այս այս երգն է , զոր ապա Խսահակ Հայոց կաթողիկոս աւելի եւս ընդարձակելով կերգէ , եւ երգել կը հրամայէ մեծահանդէս շքեղութեամբ : Մինչեւ ցայսօր Հայաստանեայց Եկեղին թէ աւագ Ռւրբաթ , աւագ Շաբաթ , Զատկի եւ Խաչվերացի Կիւրակէին Կէրգէ , ժողովուրդը ծունդ ի գետին կը ձայնակցի . «Ո՛վ Քրիստոս , Խաչիդ կերկրպագենք , Խաչելութիւնդ կը փառաւրենք Եկէք ո՛վ հաւատացեալներ , Երկըրպագենք մեր Քրիստոս Աստուծոյն , վասնզի եկաւ եւ ի ձեռն իւր Խաչին շնորհեց աշխարհի պարգեններ . ով սուրբ Աստուած , սուրբ եւ հզօր , սուրբ եւ անմահ , որ խաչեցար վասն մեր , ողորմէ մեզ : Փառք սուրբ Խաչիդ , ալելուիա . Խաչե-

լութեանդ ալէլուիա։ Փառք եւ երկրպագութիւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն»։ Ո՞րքան սրտառուչ, ո՞րքան հոգեզմայլ է սոյն երգի եղանակն։ ո՞ր քրիստոնեայն սքանչանօք եւ սիրանօք չյափշտակուիր, լսելով հայկական երաժշտութեան այս աննման գանձը։ Ազկունք մերթ կը սեւեռին ի Խաչն եւ մերթ ի Խաչեալն, հրեշտակային գեղգեղն է որ կը տրոփէ սրտեր։ Եւ ահա հրեղին բերաններէ կոլրտանայ սոյն բարբառ։ «Խաչ քո եղիցի մեզ ապաւէն, տէր Յիսուս»։

Բայց Խաչին եւս պահուած էր սեւ օր։ Քրիստոնէութիւնն որ այնքան տագնապալի գարերն արհամարհելով իւր յաղթական ընթացքը յառաջ վարած էր անընդհատ, եւ հեթանոսութիւնն կորագլուի այլ եւս ոգեսպառ ընկած էր, քրիստոնէութիւնն իւր այս պայծառ օրերուն մէջ փոխանակ առաւել եւս սիրով եւ միութեամբ ամրապինդ՝ գիմելու յայն նպատակ զոր գծած էր Մատն աստուածային, այն է ի վերին կատարելութիւն գթութեան, արդարութեան եւ տուաքինութեան, քրիստոնէութիւնն հետոցէտէ չարաչար պառակտելով՝ տեղի տուած էր նորանոր տեսարաններու, որք պըժգակի էին, եւ անլայել աւետարանական կենարար վարդապետութեանց, զորս Առաքեալք եւ յաջորդք նոցա ի գին արեան քարոզեցին եւ աշխարհի սքանչացումը գրաւեցին։ Այն օրէն ի վեր յորում Հռովմէական կայսրութեան գահն ի Բիւզանդիոն կաստատեցաւ, եւ կայսերական փառասիրութիւնն չարահնար մեքենայութեանց դիմելով՝ հետոցէտէ Հայոց եւ Ասորոց ատելութիւնն գրգռեց ոչ թէ միայն սոցաքաղաքական, այլ եւ հոգեւոր անկախութիւնը կապտելով, այն օրէն ի վեր երբ Հռովմէական կայսրութիւնն յանուն քրիստոնէական եկեղեցւոյ յաւակնեցաւ իւր տիրապետութիւնն մինչեւ քրիստոնեայ ազգաց սրտերու վրայ տարածել եւ խիզճեր բռնաբարել, քրիստոնէութիւնն կարծես իւր բարձրութենչն ընկնելով ոչ թէ միայն սկսաւ տկարանալ, այլ եւ առակ նշաւակի գառնալ յաչս հեթանոսաց։ Իրաց այս վիճակի մէջ յայտնի էր թէ հեթանոսութիւնն իւր վերջին ճիգն ահեղ իմն զօրութեամբ պիտի փորձէր ընդհարել քրիստոնէութեան։

Այս անգամ հակատամարտն արդարեւ վճռական էր : Հեթանոսութիւն որ իւր վերջին շոնչը տակաւին կը պահպանէր ի Պարսկաստան, միայնակ մնացած էր : Հայք հեթանոսական այս զօրութիւնը թէեւ քանի մը անգամ ջախջախած էին, այլ չէին կրցած խալառ զայն զգետնել: Քրիստոնեայ ազգաց միաբանութիւնը պիտի յաջողէր այս մեծ նուիրական գործ ի գլուխ հանել, եւ հուսկ ուրեմն այս փառաւոր ժամն հասաւ, վկայ Խաչվերացի տօնն. եւ Պարսկաստան յետին պաշտպանն մոգական մոլեկրօնութեան, իւր մեկեաններուն ու բագիններուն փլատակաց ներքեւ թաղեց իւր հինն կրօնն ի փոխարէն նախատանացն՝ որ առ սուրբ Խաչն Քրիստոսի:

Հռովմէական կայսրութիւնն տակաւ առ տակաւ վատթարանալով հարկ եղած էր որ բիւզանդեան գահը բազմի հայկազունն Մօրիկ: Սա իւր քաջարի զօրութեամբն ու խորին իմաստութեամբն այնպիսի իմն կարգաւորեց կայսրութիւնն, որ Հռովմէական արծիւն իւր նախկին թուիչն առնլով տարածեց վերատին իւր թեւերն ընդ ոլորտս աշխարհի: Մօրիկ իւր իմաստուն շրջահայեաց քաղաքական հանձարովն ի ձեռն Հայ նախարարաց մամիկոնեան Մուշեղայ եւ Բագրատունի բազմայաղթն Սմբատայ եւ Ներսեհի Բասէնցւոյ վերահաստատելով Խոսրով Պարսից շահն իւր աթոռին վրայ, որ գահազուրկ եղած էր, Պարսկաստանի հետ ունեցաւ խաղաղական մի դաշնակցութիւն: Այլ սակայն այս խաղաղութիւն յանկարծ այնպիսի չարացուք եւ աղէխարչ պատահարով մը վրդովեցաւ, որոյ հետեւանքն եղաւ կորուստ բիւրաւոր անմեղ հոգիներու եւ անլուր նախատինք եւ անարգանք Քրիստոսի Խաչին, հետեւարար եւ քրիստոնէութեան: Անագորոյնն Փոկաս Մօրիկի դէմ ապստամբելով յանկարծ Մօրիկը բռննելով նորա աչքին առջեւ կը մորթէ նորա հինգ զաւակները: Կրտսեր որդին որ դեռ երախայ էր, ի զուր իւր գայեակէն կը պահուի: Սոյն բարեգութ գայեակն իւր զաւակը փոխան արքայորդւոյն ի մահ կը մատնէ: կը գալարին աղիք Մօրիկայ, ով աղէխարչ տեսարան. Մօրիկ առ Փոկաս կը ձայնէ. «Ոչ, այդ իմ զաւակս չէ»: Այլ սակայն Փոկասի քարեղէն սիրառ չյուզուիր սոյն այս արտասուելի տեսարա-

նէն, կը հրամայէ խողխողել երախայն ու հայրը, որոյ վերջին բարբառը կը լինի. «Արդար ես դու Տէր, եւ ուղիղ է դատաստան քո»:

Բայց աստուածային արդարութիւնն անպատիժ չձգէր անագորոյն բռնաւորը: Հերակլ իշխան Սփրիկայ ի վրէժ քինու մահուան Մօրկայ կը պաշարէ կ. Պոլիսը, կը բռնէ Փուկասը եւ սրախողխոզ կը վճարէ ի կենաց: Մինչ այս, մինչ այն, Խոսրով լսելով Մօրիկի աղջկուոր մահն, ի վրէժ մահու Մօրիկայ իւր փեսայն խոռեմ ահագին բանակաւ կը յղէ ի Հոռոմս. սա յարձակելով ի Պաղեստին, կը տիրէ Երուսաղէմի, յամի Տեառն 614: Յիսուն հազարէ աւելի քրիստոնեայ կը ջարդէ, երեսուն հազար եւս գերի կը վարէ ի Պարսս, որոց հետ կը գտնուէր Զաքարիա պատրիարք, եւ Խաչափայտն եւս առնըլով կը տանի կը յանձնէ Խոսրովի, որ կը հրամայէ դնել իւր մեհենին մէջ ի նախատինս քրիստոնէական կրօնի:

Ի զուր Հերակլ բանագնաց կը լինի առ Խոսրով ի հաշտութիւն եւ յազատութիւն սրբոյ Խաչին: Գոռոզն Խոսրով կը պատասխանէ. «Ոչ կարեմ հսչոտուիլ նմա հետ, որ Քրիստոսի է հաւատացող»: Կը սրտմտի Հերակլ, հրաւէր կը կարդայ Հայոց օգնել իւր բանակին քրիստոնէական այս ահաւոր թշնամին խսպառսալու ջախջախելու համար: Հայք, որոց սիրելին ու պաշտելին էր Խաչը, սիրայօժար կը զինուին, եւ Մժէժ գնունի կայսերական բանակին առաջնորդելով կը մտնէ յԱտրպատական. հիմնայատակ կը կործանուի Դավրէժ:

Կը կատաղի Խոսրով, եւ իւր երկու զօրավարաց հետ, որք էին Խոռեմ Շահրվարազ եւ Շահէն, կը ճակատի կայսերական եւ հայկական բանակաց դէմ, այլ չարաչար յաղթուելով շունչը կառնուի ի Տիգրոն, ուր չարաչար կապանուի իւր կաւատ որդիքն: Սա երկու դեսպան յղելով առ Ներսէն՝ մին Պարսիկ եւ միւսն Հայ, հաշտութեան համար բանակցութեան կը մտնէ, այլ կը կանինէ եւ սորա օրհասը, եւ ուր ուրեմն Պարսկաստան յաղթականին խոնարհելով կը զիջանի ի հաշտութիւն: Զաքարիա պատրիարք գերութենէ աղատուած՝ սուրբ Խաչը վերստին ի Գողգոթա կանգնելով, մեծ ահանդէս կը կատարէ ԽԱԶԱՆԻԱՅԻ: Մեծ էր

քրիստոնէից ուրախութիւնն , վասնզի քրիստոնէական այս
մեծ յաղթութիւնն արգարեւ խորին տպաւորութիւն ճգած
էր հեթանոսական աշխարհի վրայ : Ահա այսպէս սահմանե-
ցաւ որ ամէն տարի Սեպտ . 14ի կատարուի այս Խաչի հան-
դէս (¹) , ի յուշ բարերարութեան առառուածային գթութեան ,
որ հածեցաւ այսպիսի իմն յաղթանակաւ վերստին բարձրա-
ցնել քրիստոնէական դրօշն ի մտիթարութիւն եւ ի հոգեւոր
ցնծութիւն քրիստոնեայ ազգաց եւ ժողովրդոց :

Որովհետեւ Խաչի ազատութեան այս փառաւոր արշա-
ւանաց Հայք եւս մասնակցեցան , ուստի սխրալի է այս տօնն ,
սխրալի յանուն Հայ քրիստոնէութեան , սխրալի եւ պաշ-
տելի յանուն Հայ ազգայնութեան : Ուրեմն ամէն Հայ բա-
րեպաշտ Խաչի այս օրերը պէտք է կարկառէ իւր ձեռներն
եւ փարելով իւր ընկերին գոյչ կաթողին . «Եզրայր եմք ի-
րարու , խաչապաշտ Հայ քրիստոնեաց եղբայր» : Եւ միան-
գամայն Է՞ր չյիշենք թէ Կայ ազգ մը , որ Խաչին այնքան զո-
հեր տուած լինի , որքան Հայոց օրհեալ ազգը :

ՊՈՅԼՈՍ ԱՐԱՔԵԱԼ

Ինչպէս Մովսէս Հրէական այսինքն հին Ուխտի , նոյնպէս
Պօղոս Քրիստոնէական այսինքն նոր Ուխտի եկեղեցւոյն մէջ
նշանաւորագոյնն է : Եթէ Առաքելոց մէջ ըստ չնորհաց ի-
մաստութեան՝ Պօղոսի հաւասարողներ կան , այլ գրաւոր
վկայութիւնք կը պակսին թէ միւս Առաքեալք եւ վկայք այն-
քան ծառայութիւններ մատուցած լինին ի պաշտպանութիւն
եւ ի յառաջադիմութիւն քրիստոնէութեան , որքան Պօղոս :
Սա քրիստոնէական արգար գատին ծառայելով անցաւ ի շարս
այն մեծամեծ բարերարաց , որք դուն ուրեք երեւեցան ի
մտիթարութիւն տառապեալ մարդկութեան : Պօղոս միւս Ա-

(1) Հայք որովհետեւ կիրակի օր կը կատարեն ամէն Տէրունի միծ տօներ ,
ուստի Խաչվերացը Սեպտ . 14ի Խախորդ կամ յաջորդ կիրակէին կը տօնեն
ըստ Տօնացուցի :

ռաքելոց հետ շարունակեց Փրկչին գործը, միայն սա տարբերութեամբ որ Պօղոսի ասպարէզն ընդարձակադոյն եղաւ, եւ դաշտն զոր մշակեց, որքան փշալից՝ այնքան արդիւնալից եղաւ: Քրիստոնէական յաղթանակի փառքն ի գին քրտնաթոր եւ անձնանուէր ջանից եւ գործոց մինչեւ իսկ արեան՝ ստացաւ Պօղոս: Նա թէեւ վերջինն յԱռաքեալս, եւ ոչ իսկ ականջալուր աստուածային բանից կենարար Փրկչին, այլ սակայն առաջին հանդիսացաւ յԱռաքեալս Աստուծմէ կոչուելով ի քարոզութիւն հեթանոսաց, ուստի իրաւամբ անուանեցաւ «ՀԵԹԱՆՈՍԱՑ ԱՌԱՔԵՍԼ»: Երբ միանգամ ի նկատ առնումք Պօղոսի ծառայութիւններն ի հաստատութիւն քրիստոնէութեան, որոց հազիւ մի մասն ի գիր արձանացած կայ այսօր, յիշենք այն ուղեւորութիւններն, զորս Պօղոսի գործ գրաւ՝ ի ժամու եւ ի տարածամու հասնելով ի հոգեւոր պէտս հաւատացելոց, վիշտք, տառապանք եւ մինչեւ իսկ թշնամանք, որոց տարաւ համբերատար ոգւով, դիւցազնական քաջութեամբ, հրաշքեներ զորս գործեց, մեկնութիւններ եւ քարոզութիւններ եւ թղթեր զորս հետզետէ հրատարակեց սքանչելի իմաստութեամբ, բարիք եւ չնորհք զորս վայելեց Եկեղեցին ի ձեռն Պօղոսի, կեանքն նահատակութեան եւ մահ, երբ այս ամենն ի յուշ ածենք, զՊօղոս կը տեսնենք մի հոյակապ եւ աստուածափառ անձն՝ անմահական փառաց արժանի:

Ծնաւ Պօղոս ի Տարսոն կիլիկիոյ, Եբրայեցի ազգաւ ի ցեղէն Բենիամինի, Փիլ. Գ. 5: Ի սկզբան Սօղոս եւ ապա Պօղոս կոչուեցաւ, Գործք. Ժ. 9: Ծննդեամբ էր Հռովմէական քաղաքացի եւ ոչ թէ ստրկածին: Երբ հասակաւ զարդացաւ, եկաւ յԵրուսաղէմ, եւ աշակերտեցաւ Դամաղիէլի, որ յայնժամ երեւելի եւ անուանի վարդապետ էր Հրէից մէջ: Սա այս Դամապիէլ էր որ իրաւա տոււաւ Հրէական ժողովին, չմիիլ ի գործ հալածանաց վասն քարոզութեան Աւետարանի, վասնզի կըսէր. « Թոյլ տուք գոցա (Առաքելոց), զի թէ ի մարդկանէ իցէ խորհուրդդ այդ կամ գործդ, քակտեսցի. ապա թէ յԱստուծոյ է, ոչ կարէք քակտել զդոսա, գուցէ եւ աստուածամարտք գտանիցիք»: Գործք. է. 38—40: Պօ-

զաս ըստ առածին, որ տիրած էր իւր ազգին մէջ թէ «Ծընողք, որք օգտակար արուեստ մը չեն աւանդեր իրենց զաւակաց, պատճառ կը լինին նոցա գող լինելուն», գիտէր խորանակարութեան արհեստն, ինչպէս ինքն եւս կը յիշատակէ երբեմն. Գործք. Ժմ. Յ. Թես. Գ. 8:

Պօղոս ի սկզբան սաստիկ նախանձայոյզ էր ի պահպանութիւն Մովսիսական օրինաց, ծիսից եւ սովորութեանց, ոգւղի չափ Փարիսեցի, ուստի «Վնասակար էր Եկեղեցւոյն, անէ առուն կը մոնէր եւ էրիկ ու կնիկ մարդիկ կը քարչէր եւ կը մատնէր բանտի»: Սա կամակից էր սպանման սրբոյն Ստեփանոսի. Գործ. Թ. 59: Բ. Յ.

Սա իրեւ ոխերիմ թշնամի քրիստոնէութեան՝ քահանայապետէն հրաման ու թուղթ առնջով կ'երթայ ի Դամասկոս, կապելով եւ շղթայելով բերելու համար հաւատացեալներն անդ յերուսաղէմ: Բայց հազիւ թէ կը մօտենայ Դամասկոսի, ահա լոյս երկնքէն կը փայլատակի իւր շուրջ եւ ձայն կը լսէ. «Սաւուղ, Սաւուղ, զի՞ հալածես զիս»: Պօղոս կմկմալով կը պատասխանէ. «Ո՛վ ես, Տէր»: Զայնը կը կրկնուի. «Ես եմ Յիսուս, զոր գուն կը հալածես, խիստ է քեզ ընդդէմ խթանի աքացել»: Պօղոս զարհուրելով եւ գրեթէ անշունչ լինելով կ'ըսէ. «Տէր, զիս զի՞նչ կամիս առնել»: Երկնային ձայնը կը պատասխանէ. «Ել, կանգնէ, եւ մտիր այդ քաղաքն, ուր քեզ պիտի յայտնուի թէ ի՞նչ ընելու ես»: Պօղոս նոյն ժամուն երկնասաստ պատժով կուրացած կը մտնէ ի Դամասկոս, իւր ընկերներէն առաջնորդուելով, ուր երեք օր ոչ կերաւ եւ ոչ խմեց:

Տէր Յիսուս կը հրամայէ Անանիայի, որ առ Պօղոս երթայ եւ ձեռն գնելով Պօղոսի վրայ բժշկէ կուրութենէն: Անանիա զարհուրելով կը պատասխանէ. «Տէր, դեռ երէկ այդ մարդն ինչեր չըրաւ հաւատացելոցդ որ յերուսաղէմ, մանաւանդ որ այժմ եւս իշխանութիւն ունի կապել ու շղթայել զնոսա, որք զանուն քո կը կարգան»: Տէրը կը հրամայէ Անանիայի հնապանդիլ եւ երթալ, զի, կը յաւելու, «Անօթ ընտրութեան է ինձն նա, կրել զանուն իմ առաջի հեթանոսոց եւ թագաւորաց եւ որդւոցն իսրայէլի»: Կ'երթայ Անանիա, եւ ձեռն դնե-

լով կը գոչէ . «Եղբայր Սաւուղ, վեր նայէ , Տէրը դրկեց զիս . այն Յիսուս որ քեզ երեւեցաւ ի ճանապարհի , զիս դրկեց , որ տեսնես եւ Հոգւով սրբով լցուիս» : Խսկոյն Պօղոսի կուրութիւնը կը փարատուի եւ Պօղոս մկրտուելով Փրկչին աշակերտաց կը յարի . Գործք . թ . 1—20 :

Յետոյ Պօղոս կսկսի լի եռանդեամբ քարոզել Հրէից թէ Յիսուս է որդի Աստուծոյ : կը զարմանան որք կը լսէին Պօղոսի քարոզութիւնն , թէ սա չը՞ր որ յերուսաղէմ ոխերիմ էր Քրիստոնէից , եւ հոս եկած էր զնոսա բանել ու տանիլ յերուսաղէմ : իսկ Պօղոս յաղթահարելով Հրեայները կը համոզէր թէ Քրիստոսն է Յիսուս : Հաւատացեալք լոելով թէ Հրեայք դաւադրած են Պօղոսը սպաննելու , եւ թէ գիշեր ցերեկ դարսանամուտ են քաղաքի դրանց քով , գիշեր ատեն Պօղոսը վանդակաւ ալարսպէն վար կախելով կ'իջեցնեն , եւ այսպէս Պօղոս կը հասնի ողջամբ յերուսաղէմ , ուր թէ եւ կը փափաքի ընդյարիլ աշակերտաց , այլ սոքա կը խրտչին , չհսւատալով թէ աշակերտած է Տեառն , մինչեւ որ Բառնաբաս Պօղոսը ներկայացնելով Առաքելց , կը պատմէ Պօղոսի գլխէն անցած այն նշանաւոր դէպքն , որով հաւատաց նա ի Տէր : Երուսաղէմ եւս Պօղոս Հրէական մոլեռանդ հալած անաց հանդիպելով հաւատացեալք կստիպուին գաղտ Պօղոսը նախ ի Կեսարիա եւ ապա ի Տարսոն յլել , ուր եւ ապա Բառնաբաս հասնելով կը բերէ Պօղոսը յԱնտիոք : Անդ սոքա երկոքին ամբողջ մէկ տարի աշխատելով ի գործ Աւետարանի , կը յաջողին շատեր յաշակերտութիւն Բանին Աստուծոյ կոչել եւ առաջին անգամ անուանել հաւատացեալները ՔՐԻՍՏՈՆԵԱՅ : Այն մեծ սովի ատեն զոր Ագարոս նշանակեց Հոգւով սրբով , որ կատարեցաւ ընդ ամենայն աշխարհ Հռովմայեցւոց Կղողեայ կայսեր օրով , Պօղոս եւ Բառնաբաս յերուսաղէմ վերադան հարկ եղած նպաստն ու օգնութիւն տանելով անդ :

Այնուհետեւ կ'սկսի Պօղոսի առաքելական առաջին շըրջանն : Նա Անտիոքէն կ'երթայ ի Կիալրոս , անտի յԱնտիոք Պիսիդեայ , յիկոնիոն , ի Լիւստրէ , ի Դերբէ յԱտաղիա եւ անտի յԱնտիոք վերստին : Այս շրջանն տեւեց գրեթէ երկու տարի այսինքն , յամի Տեառն 45—48 : Անդ ի կիալրոս կը

խայտառակէ եւ կը պատուհասէ Եղիմաս մոդ, սուտ մարդարէն, սա ահաւոր խօսքն արտասանելով. «Ով լի ամենայն նենգութեամբ եւ խորամանկութեամբ, որդի սատանայի, Աստուծոյ ձեռքը թող ծանրանայ ուրեմն վրադ, չտեսնես արեւ : Եղիմաս իսկոյն կը կուրանայ : Ի կիւստրէ Պօղոս տեսնելով ի ծնէ կաղ մը, կը գոչէ մեծաձայն. «Քեզ ասեմ. յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ելիր, ուղիղ կեցիր եւ քալէ» : Կաղն իսկոյն կը վազվազէ, ժողովուրդն որ հեթանոս էր, շուարելով կաղաղակէ. «Աստուծներ ուրեմն իջեր են առ մեզ ի նմանութիւն մարդոյ » : Եւ Պօղոսը Դիոս, եւ Բառնաբասը Հերմէս կը կոչեն, իսկ Դիոսի քուրմը ցուլեր եւ պատահներ առնլով կը վազէ այս նոր աստուծներուն զոհ մատուցանելու համար. Պօղոս եւ Բառնաբաս իրենց հագուստները պատուելով ժողովրդեան կը ձայնեն. «Ի՞նչ կ'ընէք եղբայրներ, մեք եւս ձեզ պէս մարդեր ենք : Մեք եկած ենք որ ձեզ քարոզենք թէ Նա միայն է Աստուծ, որ երկինքն ու երկիր եւ ամէն բան ստեղծեց» : Վերջապէս սոփա կը հասնին յԱնտիոք եւ կը պատմեն բոլոր հաւատացելոց այն ամէն սքանչելի եւ հոգեշահ գործերն, զորս կատարած էին յաջողութեամբ Տեառն. Աստ թլիատութեան խնդիրը ծագելով (տես ի Խօսնակ թիւ 15), Պօղոս եւ Բառնաբաս կ'ստիպուին երթալ յերուսաղէմի ժողով առաքելական, ուստի կը վերադառնան յԱնտիոք, թղթեր բերելով թէ անօգուտ է թլիատութիւնն :

Պօղոսի առաքելական երկրորդ շրջանն կսկսի յամի Տեառն 53-56: Պօղոս կը մեկնի Անտիոքէն ի Կիլիկիա, ի Դերբէ, ի Լիւստրէ, ի Փոխւգիա, ի Գաղատիա, ի Տրոյա, ի Նէպոլիս, ի Փիլիպոլէ, ի Թեսաղոնիկէ, ի Բերիա, յԱթէնս, ի Կորնթոս, անտի ճանապարհորդելով չորրորդ անգամ կը մտնէ յԵրուսաղէմ եւ կը դառնայ յԱնտիոք : Պօղոս չարաշար հալածանքներ կրեց իւր այս ուղեւորութեան մէջ մանաւանդ. Հրեայներէն : Աթէնքի մէջ Պօղոս սաստիկ զայրացաւ քաղաքը խորին կոապաշտութեան մէջ տեսնելով. Սաոյիկեան եւ Եսլիկուրեան փիլիսոփաներէն ոմանք Պօղոսը բերելով յԵրիսպագոսը (ժողովարան իմաստնոց) կըսէն. «Կուզենք լսել քեզ,

քանզի օտարոտի բաներ կը պատմուին քենէ»։ Պօղոս Արի-պագին մէջ կը յայտարարէ։ «Ո՛վ Աթենացիք, զձեզ բոլորովին պաշտօնասէր կը տեսնեմ։ Զեր քաղաքին մէջ պտտելով բագին մը գտայ, որուն վրայ Անծանօրին Աստուծոյ։ գրուած էր. զայն զոր դուք անծանօթ կը համարիք եւ կը պաշտէք, զայն ես կը քարոզեմ։ Աստուած որ ամէն բան ստեղծեց, նա է տէր երկնի եւ երկրի. նա ի ձեռագործ տաճարս չընակիր. նա պիտի դատէ աշխարհս արդարութեամբ ձեռամբ այն Մարդուն որ յարեաւ ի մեռելոց, եւ որով հաւատոք ամենուն չնորհուելով, փրկութիւն պիտի լինի»։ Երբ լսեցին մեռելոց յարութիւնը՝ ոմանք սկսան ծաղրել եւ շատեր կը կրկնէին. «Այդ բանին համար նորէն կը լսենք քեզ»։ Այլ սակայն Պօղոս ունեցաւ յԱթէնս աշակերտներ, որոց մէջ էին Դիոնէսիոս արիսպագին եւ Դամարիս անուն մի կին նշանաւոր։ Պօղոս ատանեւութ ամիս եւսի կորնթոս մնալէ յետոյ կը գայ յԵփեսոս, անտի ի Կեսարիա եւ յետոյ յԱնտիոք։

Պօղոսի երրորդ շրջանն առաքելական կակսի յամի Տեառն 56-63։ Ի Գաղատիա եւ ի Փոխւգիա քարոզելէ յետոյ կը մտնէ յԵփեսոս, ուր կը մնայ երկու տարի։ Անդ շատ վիշտ կրեց, մանաւանդ խաժամուժէն շատեր միանգամ գրգռուելով թէ Պօղոս Արտեմիսի մեհետնն առ ոչինչ կը համարի, կաղաղակեն. «Մեծէ Արտեմիս Եփեսացւոց»։ Հազիւ խաղաղեցաւ քաղաքը եւ Պօղոս իւրայիններովը մազապուր ազատուելով գնաց ի Մակեդոնիա եւ անտի յԵլլադա։ Պօղոս կղզիէ կղզի ուղեւորելէ յետոյ կը հասնի ի Սամոս եւ անտի ի Մելիտոն⁽¹⁾, աստ կը կոչէ Եփեսոսի երէցները. եւ յորդորական մը կը խօսի. «Դուք ձեզէն գիտէք թէ ինչպէս ժամանակ մը ապրեցայ ձեր քով. Տեառն ծառայելով ամենայն խոնարհութեամբ եւ արտասուօք ու փորձութեամբք, որք մանաւանդ հանդիպեցան ինձ Հրէական նենգամտութիւններէ։ Զեզ Աստուծոյ բանը քարոզելէ չձանձրացայ երբէք։ Այլ ես այժմ կերթամ

(1) Կամ Մելիտոս հին քաղաք Յոնիոյ, ի բերան Մէանդր գետոյ։ Անուանի էր այս քաղաք մեհետան որ յանուն Ապողոնի Դոդիմեայ։ Աս ծնած է Թաղէս, Անարսիմանդր, Դիմոկրիտէս եւ ուրիշ նշանաւոր անձեր, այժմ կործանուած է, եւ տեղն իսկ որոշել դոււար։

յերուսաղէմ եւ Հոգին սուրբ կը վկայէ թէ կապաճք եւ նեղութիւնք մնան ինձ։ Սակայն ես իմ ընթացքս կատարեցի եւ պաշտօնս որ Տէր Յիսուսէն առի, վկայ լինել աւետարանի շնորհացն Աստուծոյ։ Եւ արդ՝ գիտեմ ես, թէ այլ եւս չպիտի տեսնէք երեսս։ Ուստի վկայութիւն կը դնեմ այսօր թէ ես սուրբ եմ ամենուն արիւնէն, վասնզի չդեղեւեցայ բնաւ Աստուծոյ կամքն ամենուն պատմելէ։ Զգուշացէք ձեր անձերուն եւ ժողովրդեանն, որում Հոգին առըրբ զձեզ տեսուչ կարգեց։ Զի գիտեմ իմ մեկնելէս յետոյ պիտի գան յափշտակող գայլեր, որք չպիտի լինայեն հօտին Քրիստոսի եւ մինչեւ իսկ ձենէ եւս պիտի ելնեն մարդիկ, որք սուտումուտ քարոզութիւններ պիտի ընեն։ Ուստի արթուն կեցիք, յիշեցէք որ երկու տարի գիշեր ցերեկ ձեր ամէն մէկը լալով խըրստելէ չդադրեցայ։ Այժմ զձեզ Աստուծոյ կը յանձնեմ եւ նորա շնորհաց Բանին։ Ձենէ ոչ մէկուն արծաթին կամ ոսկիին եւ կամ հագուստին բնաւ ցցանկացայ, դուք գիտէք որ այս իմ ձեռներս հոգացին իմ պէտքերս, եւ ցոյց տուի ձեզ թէ Ի՞նչպէս հոգալ պէտք է հիւանդները եւ մսիթարել տառապեալները։ Յիշեցէք Փրկչին խօսքը. զոր ինքն իսկ ըսաւ։ «Երանելի է մանաւանդ տալ՝ քան առնուլ»։

Պողոս զայս խօսելէ յետոյ կը ծնրազրէ եւ կազօթէ։ Սըրտաշարժ տեսարան, վասնզի ամենուն աշեր կարուսուէին եւ շատեր Պողոսի պարանոցին պլասւելով արտասուաթոր աչք կը համբուրէին։ Կը մորմոքէին նոքա մանաւանդ Պողոսի այն խօսքին վրայ թէ այլ եւս պիտի չտեսնէք երեսս։ Եւ այսպէս հաւատացեալք զՊողոս լալագին ճամբու դրին։ Պողոս նորէն կղզիէ կղզի ուղեւորելէ յետոյ կը հասնի ի ծիւրոս եւ ապա ի Պտղէմայիդա եւ անտի ի Կեսարիա, ուր հիւր կը լինի Փիլիպապոս աւետարանչի, որ ունէր կոյս մարգարէ շորս աղջիկներ։ Աստ կիշնէ յանկարծ Հրէաստանէն Ագարոս աշակերտ եւ մարգարէ, եւ առնլով Պողոսի գօտին, իւր ձեռներն ու սաները կապելով կըսէ. «Այսպէս կըսէ Հոգին սուրբ, այն մարդն, որոյ այս գօտին է, Հրեայք այսպէս պիտի կաւակեն յերուսաղէմ եւ պիտի մատնեն հեթանոսաց»։ Անդ կաղաչուի Պողոս որ յերուսաղէմ չենէ, այլ Պողոս

կընդդիմանայ, «Ի՞նչ կընէք, կըսէ, ի՞նչու կարտասուէք,
եւ իմ սիրտս կը ճմէք, ես Յիսուս Քրիստոսի անուան հա-
մար ոչ թէ կապանաց՝ այլ մահուան իսկ պատրաստ եմ»:
Այս կը լինի վերջին խօսքն աշակերտաց առ Պօղոս, ուրեմն
«կամք Տեառն եղիցի»: Պօղոսի սէրն այսքան անհուն էր առ
տէր Յիսուս, եւ այսպէս կամաւ ոչխարի պէս ի սպանդ կը
դիմէր մտնելով յերուսաղէմ:

Ա. Ռ. Ա. Կ

ՔՈՒԽԵՐԻԿ (¹)

Համբայ կիկօն իւր տուն նորեց,
Փակահ, երդիք, թոնիր սարքեց.
Մազեց ալիւր, շաղուեց թըրեց,
Մեղրով խառնեց ճըմուռ շինեց.
Ոչխար մորթեց, եփեց խորվեց,
Դուռ ու դըրկից ձէնէց կանչեց:
Գիւզ գիւղացի խըլլաթ (²) առին,
Գացին նստան վէր տանիքին.
«Բարով վայլես, հազար բարով,
Հազար տարի ճետով պետով.
Շէն կեցիր չէն՝ տնովդ տեղով,
Ուրախ զուարթ ապրիս լուսով»:
Կիկօն այս խօսք երբ կը լըսէր,
Քանի կ'երթար կը խելըուէր.
«Գինի՝ օղի բեր, ծօ լամուկ,
Աղաներաց հրամցուր շուտ շուտ»:
Գինու բղիկ ալ դարտըկուաւ,

(¹) Մխնելոյզ, պամա:

(²) Նորաշէն տան շնորհաւորողէք:

Հազար անգամ նորէն լցուաւ .
 Կարգն աղ եկաւ գովասանքի ,
 Խօսքին կարգն է՝ էր ոէս Հլօյի .
 «Տուն ըսես տուն՝ այս է մինակ ,
 Կայ ու չը կայ իր նմանակ .
 Շէնքին չնորհքին ըսելիք կայ ,
 Աստուած վըկայ , երբէք չը կայ ,
 Մոլա պատեր , դուրան տանիք ,
 Խոշոր մարդակ , նշխուն առիք ,
 Ալ ի՞նչ ըսեմ , ի՞նչն է կիսատ .
 Զեռքը դալար , խելքն անպակաս ,
 Զոջ վարպետին
 Հալւոր Մկօյին :
 «Միայն սա կայ . Է՞ր Բուխերիկ
 Խո շինուեր է ծուռիկ մուռիկ .
 Շիտակն ըսեմ , այս Բուխերիկ
 Զէ վայլէր չէ տանս խորոտիկ :
 Քանդելու է , թող նոր շինուի ,
 Շիփ-շիտակուկ դէպ վեր տնկուի .
 Նայելու է որ վայելուչ
 Լինի այս տան . ի՞նչ կ'ըսէք դուք ,
 Իմ աղբրտանք» :
 — «Ոյո՞ , այո՞ , մըկայ քանդ տանք» :
 Ըսին չըսին չուտ քանդեցին ,
 Սակայն երբէք չը նկատեցին ,
 Որ Բուխերիկ թէեւ ծուռ էր ,
 Բայց ծուխն ու մուխ շիտակ կ'ելնէր .
 Պէտքի բանն այս էր ,
 Բայց նայողն ով էր :

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Վաղիւ ի Ս. Պատարագի կը կարգացուի այն աւետարանն ,
 յորում Տէր Յիսուս ամուսնութեան սրբութիւնն եւ էրիկ ու

կնիկ մարդուն իրարու հետ ցմահ անբաժան միաւորութիւնը կը չեշտէ այնպիսի իմն հզօրագոյն վաստով, որոյ առջեւ կը պապանձին փարիսեցի բերաններ, որք «Փորձելով հարցանէին զնա եւ ասէին. «Եթէ արժան իցէ առն զիին իւր արձակել»: Յիսուս ցոյց տալէ յետոյ թէ Մովսէս էրիկ-կնկան իրարմէ բաժանման եւ կրկին ուրիշի հետ ամուսնութեան օրէնքը դրաւ առ խստասրտութեան — բիրտ բարոյից իւր ազգին, կը քարոզէ թէ Աստուած ի սկզբան մէկ այր եւ մէկ կին ստեղծեց, թէ ամուսնութեան խորհուրդն եղեմական դրախտին մէջ հաստատուեցաւ, անդ երկորին նախածնողք միաւորեցան ի մի մարմին. կը կրկնէ Յիսուս թէ «Այնուհետեւ ոչ են երկու, այլ մի մարմին»: Եետոյ մարդկային ընտանեկան երջանկութիւնն կատարելավէս ապահովող եւ մարդկային բարոյական կեանքը նուիրագործող սա խօսքը կարտասանէ իրրեւ կնիք իւր այս վարդապետութեան. «Արդ՝ զոր Աստուած զուգեաց, մարդ մի մեկնեսցէ»:

Յիսուսի աշակերտներն անգամ ծանր տեսնելով այս վարդապետութիւն, զնոյն առ Յիսուս առանձինն կը հարցանէն. այլ սակայն Յիսուսի վճիռը բացարձակ է եւ այս անգամ աւելի բացորոշ. «Եթէ այր արձակեսցէ զիին իւր եւ արասցէ այլ, չնայ: Եւ կին եթէ ելցէ յառնէ իւրմէ եւ եղիցի առն այլում, չնայ» (*):

Առաջին բազմակինն եղաւ Ղամէք, եւ յետոյ Այստուծոյ որդիներէն» այսինքն Աստուծոյ հաւատացողներէն նոքա, որք տեսնելով «Զդատերսն մարդկան (կայենի ցեղի) զի գեղեցիկ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին». Ծննդ. Դ. 19. Զ. 2: Այլ սակայն Նոյ եւ նորա երեք որդիք մէն մի կին ունէին: Նոյնպէս նահապետք նախ քան զնոյ մինչեւ ցԱղամ, եւ Յոր, Նաբովր եւ Ղովտ, եւ Աբրահամ ի սկզբան, միակին էին: Աբրահամ եւ Յակոբ հարձեր ունեցան որոց հետ միաւորեցան առ հարկի, եւ այս եղաւ յետոյ տեսակ մը բազմակնութիւն, եւ ընդհանրացաւ բոյր Հրէից մէջ. հարձն իբրեւ կին գործածելու վատ հետեւանաց օրինակք բազմաթիւ են ի Սուրբ Գիրս. Ծննդ. ԺԶ. Դատ. Բ. 30 եւ այլն:

Շարունակելի

(*) Տես Սոխակ ի Թիւ 5:

ՏՆՈՐԻՆՈՒԹԻՒՆ

Կը ծանուցանեմք թէ որոշած ենք ՍՈՒՍԱԿ չղրկել յայն գաւոս, յորս մեր գործակալք եւ բաժանորդք չեն վճարած տակաւին իսունակի եռամսեայն, որ է 10 զրշ: Նաեւ եթէ պակաս թերթեր կան եւ ուզուին, պիտի ղրկուին իսկոյն:

Աղօթագիրք Պատկերազարդ

ՓՈՔՔԱԴՐ

ԸՆՏ ԺԱՄԱԿԱՐԳՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ Ս. ԵԿԵՂԵՑԻՈՅ
ԳԻՆ, ԱԶՆԻԻ ԼԱԹԱԿԱԶՄ 3 ԴԱՀ.

175 Երեսներէ բաղկացեալ այս Աղօթագիրքը կը պարունակէ առալօսու, ի ժամու Ս. Պատարազի եւ ի զիշերի բալոր աղօթինեն, զորս կը զարդարեն 52 պատկերներ պատշաճապէս յարմարցուած:

ՍՈՒՍԱԿ կը հրատարակուի ամէն Շաբաթ օր:

Տարեկան գինն է **30** դրու. **Քառամսեայն** **10** դրու. **Համբ** **20** դրու:
Գիւղացի բահանայից **Տարեկան** բաժանորդազինն է **10** դրու:

Վհարմունէ կանխիկ են, դրօւմաքուլք եւս կ'ընդունուի:

Հանդիսիս վերաբերեալ գրութիւնք ուղղել, Առ

Տէր եւ Խմբագիր Սոխակ Հանդիսի

Ա.Օ.Հ.Ա.Ն Ա. Տէր ՄԻՒՍ.ՍԽՍ.Ն

Ի ԳՈՒՄԱՐՈՒ

Կ. ՊՈՂԻՄ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏԱՍԼԵԱՆ

Զահմագնըլար, Յակոբեան խան, Թիւ 10, 11, 12, 13

1888

معارف عمومية نظارات جليله سنت رخصته طبع اوتشدر